

Գրոց մէջ յիշատակեալ Ասքանազն այս
վերջնոց կը վերաբերի :

* *

Ի մի բան մեր բնագաւառի նախնի բը-
նակիչը Խալդեանք կամ Ալորոտեանք կ'ա-
նուանուէին, որ հաւանականարար Ասիա-
կան անուաննեալ Փոքր Ասիոյ ցեղին կը
վերաբերէին: Արմեկ անուաննեալ Փոփլաց-
ւոց ցեղակից Արիականներն Մ'ակեղոնիա-
յէն Փոքր Ասիա անցան, ժամանակ մը
Փոփլացի՝ ապա ի Փոքր Հայս (ընդ մէջ
Լապաղովկիոյ և Պոնտոսի) մացին, Գա-
մրաց ու Քեթացւոց հետ փոքր ինչ խառ-
նուեցան, ու ապա Մ'ալաթիոյ կողմերն
իջան և Խոփաց երկրին ճամբռով Դու դա-
րուն Մ'եծ Հայը մտան, տեղացիներն մա-
սմբ դէպ հիւսիս հալածեցին, ու անոնց
մացելոց հետ խառնուելով յառաջ եկաւ
Արմէն կամ Հայ ազգն:

Հայատանի շրջակայ բնակչութիւնց
հետզհետէ Հայացան ու Հայ ցեղին հետ
խառնուեցան. արդարե Հայատանի հիւ-
սիսակողման Սկիւթացից ու համացեղ Ա-
զուանք, Արեւելեան նահանգներու (Փայ-
տակարանի, Սիրինիքի), և Պարսկանայոց
Մար ու Պարսիկ ազգարնակութիւններն,
հարաւ արևմտեան (Աղձնեաց), Ասորես-
տաննեայց և արևմտեան գաւառաց (Բարձր-
-Հայք, Ջորբորդ - Հայք, Փոքր - Հայք)
Յոյներն՝ հետզհետէ Հայոց հետ խառնուե-
ցան ու անհետացան: Եոյնն տեղի ունե-
ցաւ և Արտաշատի, Երուանդաշատի, Վա-
նի և Նախիջևանի Հրէտական կարևոր գա-
ղութներու համար: Միայն հարաւի կոր-

դուից մասամբ միայն հայացան (Զազա),
այլը պահեցին իրենց ազգութիւնն (այժ-
մու Քիւրտերն):

Ն. ՏԱՐԱՒԱՐԵԱՆ
Շարայարելի

Ն. ՏԱՐԱՒԱՐԵԱՆ

Ո. Զ Գ Ա Գ Ր Ա Կ Ա Ն

ԲԱԳՈՒԻ ՆԱՒԹԱՀԱՆՑԵՐԸ

ՃՆՈՒԹԵԱՆ ՄԷՋ

Բագուի նաւթահանցերը որ տնտեսա-
կան աշխարհի մէջ այնքան միհ հըռ-
շակ կը վայելեն այժմ, ինչ ծառայու-
թեան մատուցած են հին ազգերուն:

Հանճարեղ կերպով պատուած է՝ թէ
Բագուն պէտք է կրակապաշտներու կրօնա-
կան կեղրոն մ'եղած ըլլայ՝ ուր հուրը՝
ինքնարուղիս և դիւրաբրորց՝ աւելի սար-
սափ կարող էր ազգել, և թէ նոյն իսկ
իր Բագու անունը յարաբերութիւն մ'ու-
նենայ պարթևական թագ (Աստուած) բա-
ռին հետ:

Սակայն աստուածութիւնը հիներուն հա-
մար արգելց մը չէր նոյն իրը պաշտելէն
վերջ նաև ծառայեցնելու: Կրակին կ'ա-
զօթէին, բայց զայն գործածելով: Յար-
զանքը երախտագիտութեան հետևանքն էր:

Արդ Բագուի նաւթահանցերը գործնա-
կանին մէջ ինչ արդիւնքով արժանացած
են Հայոց պաշտամունքին:

Դիոն կասսիոս՝ հռովմայեցի պատմիչը
իր Ա. գրքին մէջ կ'ըսէ, Հայերու վրայ
խօսելով.

«Բարբարունները իրեն (Լուկուլլոսի) մէծ
վեաս հասացին նետերով և հաւրով (նախուա)
զոր կը բավկին մեքենաներու վրայ: Ասիլա-
կպրային հիւր մըն է, այնքան դիւրավա՝
որ ինչ բանի դպի՝ ամրողապէս կ'այրէ,
և ոչ մէկ հեղուկով կարելի է զայն մարել
դիւրա»:

1. Գիտութ ոմանք այս անուեղի շփոթութե-
նէն գերծ ննալու համար Բիւթանական Ասքա-
նազներն Ասքան կ'անուաննեն, իսկ Սկիւթա-
կաններն Ասքեան:

Եթէ անոնց պատահական նմանութիւնն
միննոյն ծուռնկն ընդունիլ հարկադրէր զմեզ՝
պարտ էիլիք Գերբանիոյ հիւսիսակողման մի գա-
ւառ ևս Ասքանազնաց ցեղակից ընդունիլ, զի նոյն
անունն կը կրէ, և երբեմն մասնաւոր իշխանու-
թիւն մ'ալ ունեցած է այս անուամբ:

Դիոն կասսիոս յանուանէ չի յիշատաւ կը թէ Մեծն Տիգրան ուսկից կը հանէր հաւրը . բայց ծանօթ իրողութիւն է թէ Վրաստան և Աղուանց իր գերիշխանութեան ներքն էին և հետևարար հոս ակնարկութիւն մ'ունինց նաւթահանքերու նշանաւոր ազրիւրին, - Բազուի մասին: Դիոն կասսիոսի տուած այս լուսարանութիւնը, «սա կպրային նիւթ մըն է, այնքան դիւրավառ ...» ցոյց կու տայ թէ Հայաստանի յատուկ արտազրութիւն մը կը նկատէր զայն:

Հոռվմայեցի պատմչի այս խօսքերէն կարելի չէ հետեցնել թէ Տիգրանի բանակը յունական կրակի նման զիւտ մ'ունէր, զոր «ոչ մէկ հեղուկով կարելի է մարել դիւրաւ» այլ հաւրի մասին զոր սոյն բառով արդէն կը յիշատակէ:

Տիգրանայ համար մեծ առաւելութիւն և յաղթանակի գրաւական մ'էր այդ հրեցէն զէնքը. և եթէ ստոյգ է մեր ենթադրութիւնը թէ Բազուն կը հայթայթէր զայն Արքայից Արքային, հարկ է հետեցնել որ նա պատերազմական մեծ նշանակութիւն մ'ունեցած է անցեալին մէջ ու թերևս զին Հայոց անտեսական կեանքին մէջ ալ ունեցած է իր կարեւոր բաժինը:

Ուելորդ չենք համարիր, վերոյիշեալ վկայութիւնը իր շրջանակին մէջ դրած ըլլալու համար, Դիոն կասսիոսի այդ նիւթին նույիրած ամբողջ հատուածը ծանօթացնել:

Դիոն հեղինակաւոր պատմիչը, ցեղով հոռվմայեցի, յունարէն զրած է իր «Հոռվմայեցւոց ընդհանուր պատմութիւն»ը, ութուուն զրբերէ բաղկացած, որ ամբողջապէս հասած չեն մեզ: Ծնած է Նիկիա 105 ին. Խերակուտի անդամ եղած է, երկու անգամ հիւպատոս, և մեծամեծ պատիւներ ընդունած լիւերուսէն և կարակալլայէն:

8.

Դիոն կասսիոս, Ա. Դիոն

Եւ որովհետեւ (Միհրդատ) բազդի յաջողութեանց և ձախողուածներուն փորձառու եղած էր, (Տիգրան) գունդերը իրեն յահճնեց: Ասոն

զի (Միհրդատ) շատ անգամ յաղթուած ըլլալով բայց ոչ նուազ յաղթած՝ աւելի ուզմափորձ կը համարուէր երկուքին մէջնէ:

Աւսոր անոնք պատրաստուեցան՝ իրեւ թէ պատրազմը արդէն կը սկսէր:

Պատգամաւոր զրկեցին շրջակայ պազար և այլոց, ու նաև առ Արշակ Պարթէւ, թէպէտ և սա Տիգրանայ Թիմամին էր՝ նաւուն հոս վէճ ու նենակով զաւալ մը մասին. զայս (գաւառ) իրեն (Արքակայ) թողով՝ Հոռվմայեցիներուն գէմ գրգաւեցին զինք՝ բսելով. «Եթէ (Հոռվմայեցի) իրենց առանձինն յաղթն՝ իրսոյն դէմ պիտի պատերազմին. Պատով ի բնէ յաղթական ները չեն յագենի յաշողութեան, և առհման չեն գներ ազանութեան. և առնոնք (Հոռվմայեցի) շատեսուն տիրած ըլլալով՝ պիտի հնագուր մնայ:

Առնոնք այսուն կը գործէին:

Այս ժամանակները Լուկուլլոս Լուկիոս Տիգրանակերտը պաշարեց յիս պատեմազմով յաղթեւու Ասորի թագաւորներուն՝ Միհրդատայ և Հայազգի Տիգրանայ, զանոնք նահանջի բանադուելով:

Բարբարանական իրեն սաստիկ վաս հասուցին նետերով և նաւթով զոր կը թափէն մեքենաներու վրայ: Յօրիկա կպրային նիւթ մըն է, այնքան դիւրավառ՝ որ ինչ բանի դպչի ամբողջավէս կ'այրէ, և ոչ մէկ հեղուկով կարելի է զայն մարել դիւրաւ:

Առով Տիգրան խրախուսուելով՝ այնքան բազմութեած իրեն (Լուկուլլոս) դէմ գնաց որ սրիշ իսկ կը ծրծագէր հոն ներկայ եղող Հոռվմայեցիներուն վրայ. կը պատմոն թէ ըստ ըլլալայ:

«Երկ պատերազմելու հեած ևն, բիշ են, երկ դասպանութեան շատ կ'երեւան»: Բայց շատ երկու ժամանակ չուրախացաւ. շուտով սովորեցաւ թէ ինչպէս քաջութիւնն և արուեստը ամէն բազմութեան կը յաղթեն:

Ինքը (Տիգրան) փախաւ, զինուորները իր խոյրն և անյն լրջապատող ժապաւէնը զանելով՝ Լուկուլլոս Տիգրանակերուը) առաւ: Անոնք մէծաւ մասամբ կ'իրկեցի էին, երեւն (Տիգրան) ժամանակ՝ որ մի զոյցէ անոնցմէ (Հոռվմայեցիներէն) նահցուուի և ձերբակալուի զանոնք հանած էր և մէկ զի նետած:

Տիգրանակերտի մէջ զոնուուղ օտարազգիները իրենց հնա բանորոշ ապատամերնով՝ (Լուկուլլոս Տիգրանակերուը) առաւ: Անոնք մէծաւ մասամբ կ'իրկեցի էին, երեւն (Տիգրան) լուսունի փոխադրուած. զիշեր ժամանակ Հոռվմայեցիները ներ ընդունեցան: Այս պատճառով

1. Դիոն կասսիոսի բնագիրը մէծապէս խանգարեալ է տեղափոխութիւններով. յաջորդ հատուածը սիսւմամբ աւելի յառաջ դրաւած է քան «Այս ժամանակները Լուկուլլոս Տիգրանակերուը» առաւ: Անոնք մէծաւ մասամբ կ'իրկեցի էին, երեւն (Տիգրան) լուսունի փոխադրուած. զիշեր ժամանակ Հոռվմայեցիները ներ ընդունեցան յաջորդ ժամանակը առաջ պատճառով:

32

ամէն բան կողոպատւեցաւ՝ բաց ի ասոնց (Արթ-կեցոց) պատկանող ինչքերէն, լուկուլլոս գերի բանձ էր մնձամճնենքուն կանայք, զանոնի անախած ի դիպահով զնելով անոնց ամուսիններուն սիրոց շահեցաւ:

կոմագենէի (ասիկան Ասորիի զաւառ մէ՛ որ Նփրատի և Տարսոսի քով կը զտուի) Անտիռոս թագաւորին և ուրիշներու պատուիրակութիւնները (Լուկուլլոս) բարեկամարար ընդունեցաւ:

Խոզցմէ իմանալով թէ Տիգրան և Միհրատ պատուիրակութիւն մը զրկած են առ Արշակ, իր դաշնակիցներէն քանի մը հոգի դրկեց, սպառնալով՝ եթէ անոնց օգնէ, խստութենք ընկով՝ եթէ իր կողմ անցնի:

Այս ժամանակ Արշակ որ գեր Տիգրանայ դէմ քին ունէր, իսկ Հովհաններէն ոչ մէ՛ կասկած կած, նուիրակներ դրեց, բարեկամութիւն և դաշնակցութիւն կնքեց:

Բայց յետոյ՝ երբ Արկիլիսոս զինքը տեսնելու նկաւ՝ կասկածեցաւ թէ ուզամագիտութեամբ նըշանաւոր այց մարդը՝ եկած էր իր երկիրն և քանակը լրտեսնելու, ոչ եթէ դաշնագրութեան համար որ առջէն կիրուած էր:

(Արշակ) անոնցմէ (Հովհաններէն և Հայութէն, ոչ մէկուն օգնութիւն ըրաւ, և ոչ ալ մէկուն թշնամութիւն, այլ երկութիւն մէջուղը կեցաւ՝ և ինչպէս որ բնական ալ էր՝ ոչ մէկը ուղեց քարացնել, վասնզի կը մոտուեց որ եթէ պատերազմը հաւասար ոյժերով մղուի՝ ինքը ամենամեծ պահանջութիւն պիտի գտնէ:

Այս տարուան մէջ լուկուլլոս ասոնք գործեց՝ Հայաստանի մեծ մասը նուաննելով:

Կուինսոս Մարկոսի ժամանակ (— այս մարդը մինակ զընտրուեցաւ, բայց մինակ հրապառութիւն ըրաւ, վասնի իր իշխանակից Լուկոս Մետելլոսը տարույն սկիզբը մնուաւ, նոյնպէս իր յաջորդը՝ իշխանութեան մէջ մօնելէ առաջ, իսկ անկից մերջ ոչ որ մսուրուեցաւ: Այս տարուան մէջ) լուգուլլոս երե արդէն ամառուան կէն եղած էր (ապալլան պատերազմ ընելեած անկարենի եղած էր ցուրտի պատճառաւ) նորէն սկսաւ պատերազմը, երկրին մէկ մասը աւերեց՝ որպէս զի բարբարուները պաշտպանութեան ստիւերով կոռոր հրամիրէ. բայց որովհենու անոնք շարժեցան՝ լուկուլլոս իրենց վրայ յարձակեցաւ:

Այս ժամանակ թշնամեաց հեծելազունդը վրանասակար եղաւ հոգմէշական հեծելազունդին, իսկ հետևակազօրին հետ ճակատ ճակատարարուները, և նոյն իսկ փախան՝ երբ լուկուլլոս վահանակիցներով հեծելազունդին օգնութեան հասաւ:

Բայց (Հայութը) շատ կորուստ էկրեցին, բնդակառակի զինքը հաւածովներուն դէմ դէպ ի ետ նետեր նետելով՝ անոնցմէ շատուրը նոյն մեղ սպաննեցին, շատերն ալ վիրաւորեցին:

Այս վէտքերը վահանգաւոր էին և դժուարաբուժելի, վասնզի Պարթեաց (— Հայուց) նետերը կը վերջանային երկու երկաթեայ ծայրերով, այսպէս շինուած՝ որ իսկոյն կը մնուցնէին,

թէ՛ երբ նետը վէրքին մէջ թողուին և թէ՛ երբ զայն զուրս հանէին. վասնզի այս ծայրերէն փոքրազոյից՝ առանց կոտրելու չէր կրնար հաւասակ կողմը զառնալ, ուստի մէջը կը մար: Հովհաններից շատ զինուուրներ վիրաւորուած էին, որիները կը մեռնէին՝ կամ անդամներին մին կը կորսցնէին, միննոյն ժամանակ՝ պաշար սկսած էր հատնի:

Անկից մնկնեցաւ լուկուլլոս և յարձակեցաւ Մդերնի վրա:

ՊԱՏԱՍԽԱՆ ՈՒՂՂԱԿՐՈՒԹԵԱՆ ՄԱՍԻՆ

ԵՂԱԾ ԸՆԴՀԱՆՄԱԲՆՈՒԹԵԱՆՑ

«ԵՐԳԵՑՈՂԱԿԱՆ ՏԱԼԻՑ»

առ Հ. Կ. Տահակեան

Փարագ. էջ 16 տող 6. Ս. Սահակի համար կը զրէ «Եղեալ կատարելապէս հմուտ երգողական տաղիցն»: Գուց կ'ըսէք որ այլը հասկացեր են այդով նօրա, որով եզրակացուցել են որ Ս. Սահակ առաջին ստեղծողն կամ յարմարագրողն եղեր է հայկական երարացից: Խակ Գուց այս ենթադրութիւնը անյարմար զատելով իր հետևորդներով, հարկ տեսեր էք — ինկրական բառը պրարդերէլ.

«Եղեալ կատարելապէս հմուտ երգողական տաղիցն». Որով Ս. Սահակ, ըստ Փարապեցուն, տեղեակ էր Յունաց (եկեղեցական) երգերուն և բանաստեղծութեանց: Եւ կամ աւելի պարզ ըսած. Ս. Սահակ զիտէք երգել շարականներ և տաղեր, և այն ժամանակից մտեր է Հայաստանեաց եկեղեցու մէջ տաղերը և մեղեղիկները:

Սակայն թուի մեզ որ Փարապեցու միտքը զեր լաւ լուսարանւած չէ: «Երգեղողական տաղը» թերեւ ոչ նօրա և ոչ տաղ կը նշանակէ, վանզի ըստ ձեր բանից, ինչպէս Հայրապետիս միայն ձայնաւոր զիեր ճանաչելուն անդէպ է Փարապեցու զայլած գովեստները, յիշելով ընդ նմին մարդկային մտաց բարձրագոյն առարկաները այսինքն հետարութիւն և փիլսոփայութիւնը: Նոյնպէս ոչ է ի զէպ